

Տ. ԳՐԻԳՈՐ Թ. ՄՈՒՍԱՔԵԳԵԱՆ¹

227. Մուսաքէգեան Գրիգորը կաթողիկոսներու շարքին մէջ կը դնեմք վստահօրէն, թէպէտ կան որ անոր անունը զանց կ'ընեն (Ձամբռ 17), և մեղի համամիտ կը գտնուի ժամանակակից Մեծոփեցին (Կոստ. 63), իսկ ընտրութեան թուական պէտք է ընդունել նոյն իսկ Կոստանդին Վահկացիի մահուան տարին (1439). Ի. Օ. անցեալը մեզ անծանօթ է, միայն սովորական դարձած մականունը գուշակել կուտայ թէ աղդեցիկ և ազնուական տունէ էր, հաւանաբար Մովսէս Իշխանի մը զաւակ, որ օտար բառով Մուսաքէգ կամ Մուսա Պէյ կոչուած կ'երեւի, Կանոնական պայմանները զանց եղած կ'երեւին իւր ընտրութեան մասին, զի նոյն իսկ ծիսական օրէնքով պահանջուած եպիսկոպոսներու թիւը չէր գտնուէր, և ինքն անմիջապէս ընտրութեան ատեն եօթը նոր եպիսկոպոսներ կը ճենանադրէ (Կոստ. 63) իրեն ոյժ ճարելու համար։ Որչափ որ յիշատակներ կան մեղի հասած, ամենն ալ Գրիգորը կաթողիկոսութեան անարժան կը նկատեն, և բազմադիմի մեղադրանքներու ներք ինչած ըլլալը կը հաւաստեն. զայս Մեծոփեցին ընդհանուր կերպով կը յիշէ. թէ Բաղայս անուղղայս եղեալ ունէր և վերայ ինքեան (Կոստ. 63)։ Ուստի աներկբայապէս կընանք հետեւնել թէ երր Կոստանդին վախճանեցաւ կամ սպանուեցաւ, և աթոռը անկարգութեան մատնուեցաւ, և ամէն մէկը սկսաւ անոր հետամուտ

¹ Անցեալ 1903 տարւոյ Մուրճ ամսաթերթի յուլիսի և օգոստոսի պրակներուն մէջ Պատմասէր ստորագրութեամբ հրատարակած եմք Ամնայն Հայոց կաթողիկոսական աթոռոյն Էջմիածին վերադարձանը, Էջմիածնի հաղարք վեց հարիւր ամեակի առնիւ, քաղելով մեր սոյն այս աշխատութենէն։ Լումայի ընթերցողները պատմութեան ամբողջութենէն չզրկելու համար, հարկ կը սեպէնք այստեղ ալ նոյն նիւթը տալ, և շարուանակել մեր պատմական յօդուածներուն ընթացքը, պահանջուած բարեփոխութիւններով և յաւելուածներով։

ըլլաւ, և Յովսէփ երէցն ալ յայտնապէս թեկնածութեան սկսաւ, Գրիգոր եպիսկոպոս իւր տոհմին ու միջոցներուն ազդեցութեամբ զօրացաւ, և քաղաքական օտարազգի իշխանութեան օգնութեամբ յաջողեցաւ աթուին տիրանալ:

228. Գրիգորի կաթողիկոսական գործունէութենէն ընաւ յիշտակութիւն չունենք մեր գիրքերուն մէջ, որոնց մէջ և ոչ իսկ անուղղակի ակնարկ մը կայ Փլորենտիոյ ժողովին հետևութեանցը վրայ Կաֆացի պատգամաւորներուն երթալը ու դառնալը, և եւգինէոս Դ պապին հրահանգը անծանօթ են ազգային յիշտակուներուն մէջ։ Լատիններ միայն կը յիշեն, թէ Փլորենտիոյ հրահանգին յաջորդ տարին (1440), Եղբայր Ալբերտոս անուն լատին կրօնաւորի մը ձեռքով և Գրիգոր կաթողիկոսի անունով թուղթ մը եկած է Եւգինէոսի Այս գիրին մէջ Գրիգոր կը յայտնէ թէ իրեն հասած է Եւգինէոսի արեգակնափայլ եւ երկնահանգէտ կոնդակը, որ է բարեկարգի կաթողիկեայց ըստ ծիսի նախնի հարց (Ազարեան 104)։ Այդ միակ յիշտակն է զոր օտարներ յառաջ կը բերեն, բայց քանի որ մերայինք բոլորովին կ'անգիտանան Եւգինէոսի հրահանգն ալ և Գրիգորի պատասխանն ալ, իրաւունք կ'ունենանք ըսելու, թէ այդ պատասխանն ալ միհնոյն Կաֆացիներու գործն է, որոնք իրենց Գինուացի տէրերուն ազդեցութեան ներքեւ պատգամաւորութիւնն ալ կազմեցին և միրութեան ճիգեր թափեցին։ Նկատողութեան արժանի է, որ ժամանակին Գրիգորի անձը ամէն տեսակ քննադատութեանց ենթարկուեցաւ Արևելեայներու կողմէն, և իւր ամէն գործերը իբր ամբաստանութիւն յիշուեցան, և հարկաւ լատինաց հետ կնքած միաբանութեան գիրն ալ յիշուած կ'ըլլար Մեծօփեցին, եթէ իրօք Սիսէն գիր մը գացած ըլլար Հռոմի պապին։

229. Նշանաւորագոյն պարագայ պէտք է յառաջ բերենք Լուսաւորչի Աջին Կորսութիլը, զոր կը յիշեն ժամանակակից յիշտակարաններ թէ Յայսմ ամի (պղ—1441) զարձեալ յայլ իմն պատահումն հանդիպեցաւ Հայոց ազգի, քանզի Ազ սուրբ Լուսաւորչին մերոյ որ կայր հիմի քանի ժամանակ, անյայտ եղաւ, ոչ զիտեմք թէ զողացան, եւ ոչ զիտեմք թէ ինքն զինքն ծածկեց, եւ ի մեծ նեղութիւն կան եւ ի տրտմութիւն Հայոց ազգս, վասն այս պատճառի. եւ զկաթողիկոսն Գրիգոր բազում չարչարեցին, եւ այլ եպիսկոպոսք ընդ նմա վասն Աջին Լուսաւորչին, եւ ոչ զտին զնա (Փիրդալէմեան 125)։ Այս յիշտակարանը նոյն տարւոյ առաջին ամիսներուն գրուած լինելով (1441 մարտ 15), Աջին անյայտ լինելն ալ նոյն տարւայ սկզբները կամ նախորդ տարւայ վերջերը պէտք է դնել։ Ազգին մէջ այն հաստատուն համոզումը գոյացած է, թէ Աջին անյայտանալը Արևելեայ վարդապետներուն մէկ կը նարքն եղած է, որոնք երբ բանակցութիւններէ և խորհրդակ-

յութիւններէ հտքը աթոռը Սիսէ էջմիածին փոխադրելու որոշումը տուին, նախնառաջ Աջը Սիսէ հանեցին իրենց համամիտ և բարեկամ Սսեցի եպիսկոպոսներու օգնութեամբ, գիտնալով թէ ազգն անխախտ հաւատք մը ունէր, թէ հայրապետական աթոռին վաւրականութեան գորութիւնը կուսաւորչի Աջն է, և թէ անդ է ճշմարիտ աթոռը, ուր է կուսաւորչի Աջը: Թէպէտ և տարրեր պատմութիւններ կան Աջին վրայ, և այսօր ալ Կիլիկիոյ աթոռը ճշշմարիտ Աջը ունենալ կը կարծէ, սակայն ընդհանուր ազգին համոզումը խախտուած չէ էջմիածին գտնուող Աջին վրայ:

230. Կաթողիկոսական աթոռին փոխադրութեան առաջին գաղափարը, կը հասնի մինչև Գրիգոր Տաթեւացիի ժամանակը, և ասոր մէկ նշանն էր, Աղթամարի վիճակին գործերուն մէջ կատարւած մասնակցութիւնը. և ոյն կաթողիկոսութեան իրաւասութենէն մաս մը Կիլիկիոյ աթոռին ենթարկելը: Կիլիկիոյ աթոռին գործերը ձեռությին անցնելու միտքը յայտնուեցաւ Սրբեւելայց կողմէն, երբ Պօղոս Դառնեցի իրբեւ քննիչ Սիս զըկեցին և անոր կաթողիկոսութիւնը յաջողցուցին, և ընդհանրապէս Սսոյ աթոռը բարեկարգելու և նոր ձեւի մը թափերու ջանքերը շարունակեցին: Եթէ աթոռը իւր նախնական կեդրոնէն հեռացած էր քաղաքական պարագաներու հետեւանքով, հեռացումը պէտք էր դադրէր պարագաներուն դադրելով: Ըստհանրապէս, եթէ մեծ փոփոխութիւններ յանկարծական որոշմամբ մը կը գործադրուին, սակայն միտքեր կանուխէն պատրաստուած կ'ըլլան: Կաթողիկոսական աթոռին փոխադրութիւնն ալ այդ տևսակ գործերէն էր և այդ կերպով նախապատրաստուեցաւ. Մուսարէգեանի պաշտօնավարութիւնը իւր նախորդներէն ալ վատթարագոյն եղած պիտի ըլլար, որ կանուխէն մտաբերուած խորհուրդ մը այլևս յապաղել անհնար նկատուեցաւ, և ընդհանուր հաւանութեամբ յանկարծօրէն կրցաւ իրականանալ: Մեծոփեցին Սիսի աթոռին տեսողութիւնը 147 տարի կը դնէ, որ Մուսարէգեանի թուականէն (1441) դէպ ետև հաշուուելով կը հասնի ճշտիւ Անաւարզեցիին թուականին (1293): Սսոյ աթոռին, և գլխաւորապէս անոր վերջին շրջանին դէմ յարուցուած մեղադրանքները, հետևեալ կերպով կը թուէ Մեծոփեցին: 1. Քաղկեդոնականութեան հետեւելը: 2. Վեց կաթողիկոսներու հետզհետէ դեղակուր սպանուիլը: 3. Կաթողիկոսներու բանութեանց երեսէն շատերուն ուրացութեան դիմելը, ուր յանուանէ կը յիշէ Ցակոր Նիկիտացի մը Կոստանդինի ժամանակ: 4. Կաթողիկոսներուն պիղծ կեանք անցնելը: 5. Լոկ ձէթով մեռն պատրաստելնին: 6. Սիմոնականութեամբ ձեռնադրութիւններ ընելնին: 7. Նոյն վիճակի վրայ միաժամանակ երեք և չորս եպիսկոպոսներ ձեռնադրելնին:

**8. Անարժանները պաշտօնի կոչելնին. 9. Բանադրանքներով և նը-
զովքներով զեղծանելնին. Ասոնք թուելէն ետքը, Մեծոփեցին կը
յարէ հսկայէլի օրինակը, Ներսէս Մեծի գուշակութիւնը և Սահակ
Պարթևի տեսիլքը.**

**231. Դժուարին է ճշտել թէ ով եղաւ այսպիսի նշանաւոր
եղելութեան մը գլխաւոր գործիչը: Ժամանակը չներկայեր մեզի
այնպիսի մի բարձր անձնաւորութիւն, որ իւր անունով դար մը
կը կազմէ, Սակայն այսպիսի անձնաւորութեան մը պակասը, կը
յայտնէ թէ ազգային ընդհանուր և համամիտ և անհակառակ զգա-
ցումն էր, որ այդ փոխադրութիւնը իրագործեց: Գաղափարը ա-
մէն միտքերու մէջ սկսած էր աճել, երբ չորս կիլիկեցի եպիսկո-
պոսներ, որոնց անունները գդրախտարար մեզի չեն հասած, մե-
ղաղանքի գիրեր սկսան հասցնել Արևելեայ վարդապետներուն,
թէ մինչև Երբ անհոգ պիտի մնան, և կաթողիկոսական աթոռը
անոր անօդնական կործանման պիտի հասցնեն: Թովմաս վարդա-
պետ Մեծոփեցի, ինչիրը լրջօրէն ձեռք առնողներէն մէկը եղաւ,
և ընդհանուր ժողով մը գումարելու և գործը կարգադրելու առա-
ջարկը մէջ տեղ դրաւ (Կոստանեան 84): Այդ եղաւ նոյն իսկ Մու-
սարէգեանի ընտրութեան յաջորդ տարին (1440), և անմիջապէս
ձեռք առնուեցան գործնական խորհրդակցութիւններ, և Արևե-
լեայց իրենց մէջ, և կիլիկեցւոց հետ բանակցութիւններ, նոյն իսկ
Մուսարէգեանի ալ կը հաղորդուեցաւ փոխադրութեան առաջարկը,
և գործը գիրացնելու և դժուարութիւններ արգելելու համար, հրա-
ւիրուեցաւ էջմիածին փոխադրուել. և Արևելեայց գործակցու-
թեամբ հայրապետական աթոռը զօրացնել, քանի որ կիլիկիոյ մէջ
որևէ յոյս կամ ոյժ չէր մնացած (Զամչեան Գ. 486): Տարի մը անցաւ
նախապատրաստական գործողութիւններով (Կոստանեան 65), մին-
չև որ Յովհաննէս վարդապետ կոլոտիկ, առաջնորդ Հերմոնի վա-
նուց, որ ժամանակին վարդապետներուն գլխաւորն էր, հրաւիրա-
գիրեր ցըուեց ընդհանուր ժողով մը գումարելու Վաղարշապատ
քաղաքը, առաջուընէ ապահովելով Երեւանի պարսիկ կուսակալ
եաղուրք բէզի հաւանութիւնը:**

**232. Ժողովական եկեղեցականներուն թիւը, աւելի քան զերեք
հարիւր անձինս կը դնէ Մեծոփեցին, իսկ աշխարհականներուն թիւը
անթիւ եւ անհամար բազմութիւն կը նշանակէ (Կոստանեան 53), իսկ
ուրիշ յիշատակարան մը եօթն հարիւր կը դնէ գումարեալ եկեղե-
ցականներուն թիւը (Զամչեան. Գ. 487. Փիրզակմեան 133): Յա-
կանէ յանուանէ յիշատակուած են 18 մեծ վարդապետներ և 12
եպիսկոպոսներ, և դարձեալ 20 և նշանաւոր վարդապետներ և ե-
պիսկոպոսներ, որոնք գրաւոր հաւանութիւն զրկած են, Յիշուածնե-**

րուն մէջն են, Արտազու եպիսկոպոս Գրիգոր, Տաթեու եպիսկոպոս Շմաւոն, Հաղբատու եպիսկոպոս Գրիգոր, և Բջնոյ եպիսկոպոս Յովհաննէս, որոց հաւանութիւնը իբր անհրաժեշտ կանոնադրուած էր, ամէն կաթողիկոսական ընտրութեամց համար; Յովհաննէս Հերմոնիցին ժողովին գլուխը կը նկատուէր, Թովմաս Մեծոփեցին գլխաւոր գործիչն էր, և Զաքարիա Հաւուցթառեցին եպիսկոպոսներուն երիցագոյնն էր: Ուրիշ անուններն ալ ծանօթ անձնաւորութիւններ էին, Ժողովականներ նախապէս Երևանի մէջ հաւաքուեցան, Եաղուր բէգէ պատուախրուեցան և քաջալերուեցան, և զինուորներու պաշտպանութեամբ փողերով և թմրուկներով Վաղարշապատ եկան (Կոստաննեան 68): Թէպէտև շատ որոշակի գըրուած չէ, բայց դիւրաւ հնար է ճշտել, թէ ժողովը հրաւիրուած էր, զատիկէ անմիջապէս ետքը հաւաքուելու: Մեծպահոց մէջ (1441 մարտ 15) տակաւին Մուսաբէգեան կաթողիկոս ճանչցուած է, իսկ հոգեգալուստի օրը (1441 յունիս 4) ամէն բան արդէն վերջացած է, և նորընտիր կաթողիկոսը մեռնի օրհնութիւն կը կատարէ (Կոստաննեան 74):

233. Իթէ Մեծոփեցին հաւանիմք, Վաղարշապատի ժողովականները այնպիսի առաքինական հոգւով և խոնարհութեամբ զգածուած էին, որ բազումը ի յեղբարցն յառաջ կոչեցան զալ ի յառաջնորդութիւն Թորզոմեան զրոհիս, եւ ոչ կամեցան բառնալ զծանրութիւն դառնութեան բարձրագոյն աստիճանին (Կոստաննեան 63). հետևապէս հարկ եղաւ աղօթքի դիմել և ո. Մեսրոպի գերեզմանին ուխտի երթալ Օշական, և ասոր անոր, մինչև իսկ այլազգի կնկան մը տեսած երազներուն իմաստը զննել, և ի վերջոյ արկանել վիճակ ի սուրբ աւետարանն (Կոստաննեան 72), և այնպէս որոշել կաթողիկոսութեան ընտրելին: Սակայն եթէ միտ դնենք ժողովականաց գլխաւորներուն, և ի մասնաւորի Գրիգոր Արտազեցիի և Զաքարիա Հաւուցթառեցիի և Աղթամարի Զաքարիա կաթողիկոսին յետագայ գործերուն և յուգած զրգութիւններուն, անհնար կ'ըլլայ մեղի հաւատալ անոնց նախընթաց առաքինութեան և խոնարհութեան: Աւելի ճշմարիտ պիտի ըլլայ համոզուել, թէ հետամուտներ շատ էին, և աթոռին բարեկարգութեան առթիւ կաթողիկոսանալու թեկնածուներ մէկէ աւելի էին, բայց երբ գլխաւոր հետամուտներ փոփոխ հակառակութեամբ անյաջող լինելին գուշակեցին, լաւագոյն սեպեցին ամենքն ալ համաձայնութեամբ քաշուել, և փոխանակ վարչական կարողութեամբ օժտուած անձ մը ընտրելու, նախաղասեցին սրբակրօն և ճգնապգեաց վարքով նշանաւոր անձ մը աթոռ բարձրացնել, որով ամէն փառասէր կիրքեր կը լուէին, և ամէնքն ալ հաւասարապէս կրնային տանել առաքինազարդ անձի

մը իշխանութիւնը։ Այսպիսի մէկն էր իրապէս նորընտիր կաթողիկոսը, Կիրակոս Վիրապեցին։

234. Ուրիշ դիտողութիւն մըն ալ, զոր պէտք է ընել այսնը-շանաւոր գործողութեան մասին, Աղթամարեան ուղղութեան մը աղդեցութիւնն է։ Նշանաւոր ժողովականներուն ցանկին մէջ կը գտնեմք, Մեծոփեցի, Խոռաբաստեցի, Վարագցի, Արծկեցի, Ռըշտունի և այլ վարդապետներու անուններ, որք նոյն ատեն կամ Փիչ առաջ Աղթամարի իրաւասութեան կը պատկանէին։ Թովմաս Մեծոփեցին այդ խմբակին պետք, միանգամայն փոխադրութեան գլխաւոր դրդիչն ու գործիչն էր։ Իսկ Տաթեւացի կամ Սիւնեցի վարդապետներուն խումբն ալ, տակաւին թարմ կը պահէր Տաթեացի Գրիգորի յիշաւակը, որ Աղթամարի սահմանները գացած էր, և Աղթամարի նպաստաւոր երեցած էր։ Աղթամարի աթոռին վրայ կը գտնուէր Զաքարիա, ժամանակին կարողագոյն անձերէն մին, որ անսներով կիլիկոյ աթոռին անկումը, կը ճգնէր զայն խափանել։ և իւր աթոռը ամենայն հայոց հայրապետութեան բարձրացնել, և էջմիածինն ալ գրաւել։ Վասպուրականցի և Սիւնեցի վարդապետներու խումբերը կը մտածէին, Աղթամարի և Տաթեացի աթոռներուն փոխադարձ համաձայնութեամբ, աղքի եկեղեցական խաղաղութիւն պատրաստել, կիլիկոյ աթոռը վերջացնել, Աղթամարի աթոռը էջմիածին փոխադրել, և կաթողիկոսական աթոռին պառակտումներուն վերջ տալ, Գիտեմք որ Զաքարիա Աղթամարցին համամիտ էր Վաղարշապատի ժողովին, և իւր աթոռն ալ էջմիածնի հետ միացնելու հաւանութիւն յայտնած էր, հարկաւ իւր փառսիրական ձգառումներէն բան մը չզոհելով։ Մեր այդ դիտողութիւնները աւելի հաստատութիւն կ'ընդունեն, էջմիածնի աթոռին յետագայ դէպքերէն։ Հստ դիպաց չէ հարկաւ, որ երբ կիլիկեան կուսակցութիւնը իրը Աղթարսայական կը մնդադրուէր, էջմիածնի նոր կուսակցութիւնը իրը Աղթամարական սկսաւ կոչուել։

235. Մուսաբէգեանի նկատմամբ ուրիշ ըսելիք։ չի մնար։ Զեմք գիտեր թէ ինչու Գրիգոր չուզեց համակերպիլ իրեն եղած հրաւերին և չգնաց էջմիածին։ Մեծոփեցին, եռանդուն Աղթամարականը, յիշեր այդ պարագայն, թերևս Աղթարմայականներուն զիջողութիւն մը ըրտծ չերենալու համար, Գրիգոր եօթը եպիսկոպոսներ ձեռնադրած էր, և ասոնցմէ չորսն էին հաւանօրէն, որք իրեն դէմ գանգատելով Արևելեայները գրգռեցին։ Այդ չորսիրը ուրիշ հետևողներ ալ ունեցան, և Մուսաբէգեան իրեններէն ալ լըքուած, մնաց անօդնական, և իրապէս և իրաւապէս կաթողիկոսութենէ զրկուեցաւ։ Վաղարշապատու ժողովական որոշումէն յետոյ (1441 յունիս) հնար չէ այլև Մուսաբէգեանը իրը օրինաւոր կա-

թողիկոս ճանչնար, Միւս կողմանէ կ'երևի թէ ինքն ալ երկարակեաց չեղաւ, և բնական կամ բռնական մահուամբ իւր կեանը վերջացաւ Կիրակոսի կաթողիկոսութեան առաջին տարին: Կիլիկիոյ աթոռը խափանեալ մնաց հինգ տարի ամբողջ. թէպէտ և նոր խլրտումներ շարժեց նոյն Յովսէփ երէցը, որ այս կերպով Մուսաբէգնանի մահը կը հաւաստէ, քանի որ Վահկացիին մահուանէ ետքն ալ ջանացեր էր կաթողիկոսական աթոռը գրաւել իւր ջանքերը ապարդիւն մնացին, և Կիլիկիոյ աթոռը խափանուեցաւ և առանց գահակալի մնալով դադրած նկատուեցաւ, մինչև որ Կարապետ Եւղոկիացին յաջողեցաւ եջմիածնի կաթողիկոսին հակառակ ինք զինքը կաթողիկոս հռչակել Սոյ մէջ:

Մաղ. ահ. Օրմանեան.
